Ն° 9106 — 17 ՅՈՒԼԻՍ 1915 (Ալաք. 30 ՅՈՒԼԻՍ) — ՃՈՒՄԱԱ — 17 ԹԷՄՈՒԶ 1331 — 31ԻՆՃԻ ՍԷՆԷ

ՍԱՀԻՄԸ ԻՄԹԻՅԱԶ ՎԷ ՄԻԻՏԻՐԻ
ՏԱՎԱ ՎԷՐԻԼԻ
• ՅԱԿՈԲ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Միւէսսիսի ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ
Թարիխը թէէսիսի 1877

Պապը Ալի, Սաատաթէ գաբուսը գաբբսրնցա, Նο. 49

Կազէթայա այիս մեվասս հայգրնցա սահիպի իմթիյազա միւրաճաաթ օլընը: Մազպուզլար սահիպի իմթիյազրն իմզասրնը վե իտարեխանենին մեհնրը մախսուսրնը շամիլ օլմալը տր: Տեռն օլընմայան էվրագ իստ օլընմազ: Իլանաթ շեռայիթի միւթեէտիյ իլե նեռ օլուռնուր:

20 ԲԱՐԱ

ԲՈԼԻՐԹԻԳԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

جريدهٔ شرقيهٔ
ՃԷՌԻՏԷԻ ՇԱՐՔԻՅԷ

ԵԷՎՄԻ ՍԷՐՊԷՍԹ ԿԱԶԷԹԱ

ԹԻՒԱՃԱՌԻՅԷ ՎԷ ՏԱՐՈՒՆՅՈՅ ԷՋԻՊՏՈՅ

صاحب امتياز آغوب جوه‌لك
مؤسسى ديكران جوه‌لك
(تاريخ تأسيسى ١٢٩٣)
باب عالى صدارت قپوسى قارشوسنده نومرو ٤٩

ԱՊՕՆԷ ՓԻՏԱԹԱԼԱՐ ԲԻՇԻՆ (ՄԷՋ. 20)

Սթանպոլ վե Թաւրեա, սեհեղիյի		130	ղրշ.
» » »	6 այլըղը	70	»
» » »	3 այլըղը	40	»
Մեմալիքի հեհեպիյէ սեհեղիյի		32	ֆր.
» »	6 այլըղը	17	»
» »	3 այլըղը	10	»

20 ԲԱՐԱ

ՍՕՆ ՍԱԱԹ

ԱՎՍԹՐԻԱ ՀԱՐՊ ՐԱԲՕՐԸ
29 ՅՈՒԼԻՍ 1915

Շիմալը շարգի սահնեի հաւրպրնցա.— Պուգովինա իլէ Պէսարապիա սարաբնտաքի հուտուտ իւզէրինտէ Մաճար վէ Խրուաթ իհթիյաթ գուվվէթլերի գուվվէթլի տուրէթատ թէշքիլ իտիլմիշ պիր Ռուս մէվզընա զարշըանի պիր հիւճումատ պուլընրպ պուտան աբանըզա կէլմիշ օլան միւշմէն՝ գուճագ գուճագա պիր մանհարպէպի միլէագրպ 170 զաստր մագթուլ վէրերէք քէնտի սիրէրլերինտէն չէքիլմիշ տիր: Քամիոնգա—Սթրումիցվանրն չարգրնտա ասքերիմիզ պիր միրայ, 17 զապիթ վէ 300 զաստր Ռուս նէգէրինի էսիր իթմիշ տիր: Սօքալ հագրընտա տիւշմէնին թէքերիւր իտէն չիատէրլի հիւճիմլերի բիւսիւրթիւմիշ տիր: Պունտան պաշգա մէզքիւր ճէպհէնին զալան զըմընտա վազիյէթատ թէպտուրիւ օլմամըշ տր:

ՃԷՆուպը Ղարպի սահնեսինեռ.— Սահիլ ճէպհէսինտէ Իթալիանլարընն եալընըզ Սթրասինա վէ Վէրմէկլիանօ հագընընտաքի իլերիլէմէ թէշէպպիւսլերի ադամ պրագարըրլըշը տր:

Կօրիչ սէր քէօրբիւսի մանթրգասընտա տիւշմէն քէնտի հիւճիւմ մէվզըլարընը պոշալթարագ հարպտան էվվէլ իշղալ իթթիկի խաթթա տօղրը չէքիլսի: Ռարէնթի հուտուտը իւզէրինտէ եալընըզ թօր վէ խուտարատա մուհարպէպի օլմուշ տր: Թիրօլը հէմնուտուտ մանթրգասընտա Մտրգօ հագընընտա պիր տիւշմէն թապտրընն հիւճիմինի ատֆ վէ Թօֆանա մանթրգասընտա տախի պիր իթալիան պէօլիւկինի քեամիլէն մահվ իթթիք»: (Գ)

ՖՐԱՆՍԱՏԱ

Պէրլին, 29.— Շարլ Մօրաս «Աքսիօն Ֆրանսէզ»տէ չէյլէ եէյօր. «Սալ թարաֆ ֆբրթասը մանթպուաթինրն ֆէնա պիր մահիյէթ ալարընը իթթիրաֆ իթմէզպէք եաբան սեօյլեմիշ օլբրը: Կիթտիքէ արթմատա օլան պիր միլիթարիզմ ալէյհտարլըղը հրաս օլընմատա տրը: Մօրաս՝ Հէրվէ վէ Բէլմանօյա հիւճիւմէ օ պունլարը ազ իգթիտարը քիմսէլերի մէվզրը իգթիթարա կէչիրմէք մաղսէիյէ պաշ գոմանտան Մ. Միլբրանը թանքիր իթմիշ օլմագլա իթհամ իտիյօր: (Ա. Հ. Ի.)

ԱԼԷՄԱՆԻԱ - ԱՄԷՐԻԳԱ

Ալէման հիւքիւմէթի չիմտիկը Ամէրիգանրն նօթասընա ճէվապ վերմէյճէք վէ սէնիզ ալթը մուհարպէպինէ քէմալը ֆաալիյէթէ սեվամ իտէճէք տիր: Յուլիս 25է զաստր Ալէման տէնիզ ալթըլարը հարպ մանթրգասընտա 229 Ինկ. սէֆինէսիյէ 30 սաիր տիւշմէն սէֆինէսի վէ 6 զաստր տա տիւշմէն կէմիսի զանն իտիլմէքլէ հանըլըզլը պիթարաֆ տէվէթլեր սէֆինէսինի պոմբրմըշլար տր:
(Ա. Հ. Ի.)

ՎԱՐՇՕՎԱ ԱՇՎԱԼԻ

Բէթէրպուրկտան «Տէյլի Թելէկրաֆ»ա պիտիրիլիյօր. «Աքէրի մէհաֆիլինին զանընընա կէօրէ, Վարշօվանրն մուգատատէրթը հազընտաքի միւպարէզէ տատա իբի հաֆթա գատար սիւրէճէք տիր: Տիկէր թարաֆտան Վիսթուլ, Պուկ վէ Լուպլին—Բօյմ խաթթը արաբընտա բէք եաղընտա ճիտտի հատիսէլերէ ինթիզար օլունապիլիր: (Ա.Հ.Ի.)

— Ինկիլիզ վէ Ֆրանսըզ մաթպուաթը եաղըյօր.— «Ռուս պաշլըճա գուվվէթի տայքի Շարգի Բրուսիա վիլայէթընա մուատիլ պիր մէսամիէպէ թօք իտիլմիշ տիր: Պու գուվվէթ Ռուսիանրն տախիլէ օլան միւնագալաթը թէէմին իտիլմէսիդճէ սիրէբլի պիր մուգավէմէթատ պուլընմատ: (Ա. Հ. Ի.)

— «Պէրլինէր Թագէպլաթ»տան. «24-26 յուլիսէ Մօսքուատա էէյլինթի զըթլըզընա տայիր թէսպիրլէր սիւշինմէք իւզրէ իսթիյարլար ճէմիյէթինին զօնկրէսի ապա օլընճաղ տրը: Պէլէտիյէ մէճլիսլէրի բարա պուլընմամասընտան վէ հիւքիւմէթճէ էլէ ալընան թէսպիրլէրատէն տօլայը բէք պէօյիւք միւշքիլաթա մարուզ զալմագտա տրը: (Ա.Հ.Ի.)

Ժրնէվատէն «Պէրլինէր Թագէպլաթ»ա պիտիրիլիյօր Բարիզատէն պիտիրիլտիկինէ կէօրէ, Բէթէրսպուրկ միւհիմմաթ ֆապրիգալարընտա վախիմ կրէվէր թէրթիկ իտիլմիշ օլըզ, պու ֆապրիգալարատան պպրգարընտա ամէլէ կարը կարբյա էքսիլմիշ տիր
(Ս. Հ. Ի.)

Ֆրանսըզ կազէթալարը Վարշօվանրն սիւշմէսինէ օլմըշ պիթմիշ պիր իշ նազարբյա պագբյօրլար: (Ա.Հ.Ի.)

ՀԱՐՊՏԱՆ ԷՎՎԷԼԳԻ
ՍԻՅԱՍԷԹԸ ՊԷՅՆԷԼ ՄԻԼԷԼ

Պէրլին, 29.— Աժանս Վոլֆֆատան.— Պրիւքսէլտէ պուլընտըղընը պիր ազ էֆԷթէ մուֆտառալէն եազարդըմըզ Պէլճիգա սէֆիրլէրինին բարօթօլարը Ֆրանսըզ վէ Ինկիլիզ բրիճալընրն թանրիքեաթընը թէնվիր իթմէյէ օլուպ, պու սօնրաքիլեր քէնտի կազէթալարընա կիւվենէրէք ուզունմիւտէթսէն պէրուիսիթիվը հազրը իլերի կէթիրմէք էյնին ուսուլէն հէր չէյի եաբմըշլար տր: Լաքին այնը զէմանտա Պէլճիգա սէֆիրլէրինին պու բարօրթօլարը Ալէման հիւքիւմէթինին սուհմանյանէ վէ միւսալէմէթբէրվէր բոլիթիզասընա վէ Ալէման միլլէթինին սուլհա օլան սէրին մուհապէպինէ չահտ տիրլէր: Պու ճիւմլէսէն օլարագ, Պէրլին Պէլճիգա սէֆիրի Պարօն Կրէյնտի 1905 Փետր. 18ում Պէլճիգա խարիճիյէ նազրը Պարօն Ֆավարսօյա կէօնտերտիկի բարօրթատա տէյօր. «Ալէմանիանրն Ինկիլթէրրայա զարշը պիր ֆիքրը թէճավուզի պէտէմէտիկինի Ինկիլիզ էհալիսինէ պիլիրէրէք Գոնթ Պիւլով՝ սօռագ զանըլարճա մալիմ օլմայան պիր չէյ սեօյլէմէտի: Ալէմանանրն՝ պիր իսթիլֆատան զազանաճաղը պիր չէյի եազ իսի, տահա դիյաէսի՝ օ հարպա հազրը տէյիլ իսի: Ալէմանիանրն պահրիյէճէ թէրգազրանա յաղմէն, քէնտի գուվվէի պահրիյէսի Ինկիլթէրրանը՝քինտէն ազագը օլուպ, պու իսէ պիր հարպը թահրիք իչէն սիվանէլիք օլաճագ իսի: Ալէման ֆիլօսը սըրթ թէտաֆիի պիր հալ իչէն վիճուտա կէթիրիլմիշ տիր:» Սէֆիրը մուսիպէյհ տահա օ վագթ թէէյիտ իսիյօր իսի քի, Ինկիլթէրանրն էէկեանէ մազդէտի Ալէմանիայը ինհամ իթմէք տիր:

1905 Հոկտ. 30ում Պարօն Կրէյնտի եազըյօր իսի. «Ինկիլթէրրատա մանպուաթը թարդը միպարէզէսի էէօնթէրյօր քի, Ռուսիա իլէ պիր մուգարէնէթ արզուսը սաքինանէ մագսէտի իլէ տէյիլ, եա իլլա օնը Ալէմանիայա զարշը սէվզը խուսուսէթ մագսէտիյէ տիր:» Նիհայէթ Պարօն Կրէյնտինին 1905 Սեպտ. 23ում քաբօրթօսընտաքի չու ֆբզրա տա ճալիքը տիզզաթ տրը քի, պու «Ալէման պարպարլըզը»նա զարշը «միւտաֆիի մէսէնիյէթ» էկիպ Տէօրթլեր Իթթիֆաք տէվէլէթլերինի թէպճել իսէն պասիւլէթինդէ պիրէր թօզաթ էկիպ տր: Պարօն Կրէյնտի տէյօր. «Ֆրանսա վէ Ինկիլթէրրա արաբընտաքի Իթթիֆաք հէնուզ միհթիմել տէյիլ տիր: Մամաֆիյհ հայզը ֆիրիէ իյալ խիրմիշ տիր: Պու հէր իքի զավմնա խագտիր օլընմը զ տրը. գիրա՝ պու՝ Ալէմանիայա զարշը խուսուսէթը միչթէրէք իյնաճաթընան տրը: Հաթթա Ռուսիա պիլէ՝ Ալէմանիատան նէֆրէթ իսիյօր. զիրա Ալէմանիա՝ եօյլէ զօմշու մէմլէքէթ տիր քի, ոնրն հիւքմէք մէտենիյէթի՝ քէնտի պարպարլըզ զուրուբընը քիւշիւլտպիլիր:» (Գ.)

ՏՈՒՄԱՆԸՆ ԶԷՄԱՆԸ ՖԻՒՇԱՏԸ

Ռուս Տումա մէճլիսինին քիւշատընա տայիր Զարըն էմրնամէսինէ կէօրէ, մեճլիս 3 կիւն սօնրա ևանի ալաֆր. Օգոս. 2 բաղար էրթէսի կիւնիւ աչըլաճագ տրը: (Ս)

ԵՈՒՆԱՆ՝ ՊԻԹԱՐԱՖ

Պուլկարիանրն թալեպ իթթիկի եէրլէրատ թարիխի պիր հագգա մալիք պուլընտըղընը նազարը տրգգաթա ալան Եունան՝ Պուլկարիա՝ Սըրպիայա թէսարրուզ իթթիկի թաղիրատ, այնը ղէմանտա քէնտիսինէ տէ թէճավուզ օլմամասը իչէն պիթարաֆլըղընը մուհաֆազա իսէճէք տիր: (Ս.)

ՍԸՐՊԻԱՐԸՆ ՄԻԹԻՆԿԼԷՐԻ

Սըրպիա՝ կէօյա Մակեդոնիայը Պուլկարիանրն իսթիլասընտան զուրթարմագ խէյալարյալ օրասընրն Պուլկարիայա պրպգրմայաճաղընը միւմկամմին պիր թարզմ միթինկլէր իճրասընա էհալիյի միւմէատտիա վաբթարարա իճազաթ իտիյօր: (Ս.)

ԺԷՆԷՐԱԼ ՍԱՎՕՖ ՆԷ՞ ՏԷՅՕՐ

Պուլկարիանրն մաարուֆ ժէնէրալարընտան Սավօֆ՝ անվալը հազրէյէ սայիր Պուլկար նազրբրարընտան պիրիյէ կէօրիւշտիկինէ, Բուս օրտուսընրն արթըգ թէմամըյա մաղուպ սայրլապիլէճէկինի վէ պինաէն ալէյհ Պուլկարիանրն Ռուսիա իլէ իթթիֆաք իսեմէյճէճէկինի սեոյլեմիշ տիր: (Ս.)

ԹԻՒՐՔ - ՊՈՒԼԿԱՐ ՏՕՍԹԼԸՂԸ

Թիւրքիա իլէ Պուլկարիա արասընտաքի տօսթլըղընն սեվամ իթմէսի Պուլկար մէհաֆիլինէ մէսէրրէթ իլէ թէկրարէ օլընըյօր: Պուլկար կազէթալարը՝ Թիւրքիատան Պուլկարիա իչին քիւլլի ֆիտիէլէր թէէմին օլընճաղընը հազրյօրլար: (Ս.)

ՍԸՐՊ ՕՐՏՈՒՍԸ

Սօֆիճանա ալընան մալիմաթա կէօրէ, Սըրպ ասքերինին պէօյիւք գրամը թէրխիս օլընմըշ տրը: Սըրպիանրն պու թարզը հարաքէթինէն Ռուսլար մէմնունս օլամամըշլար տր. մա մաֆիհի Սըրպիատա պուլընան Ռուս զապիթլերի Սըրպ օրտուսընրն արթըգ մուզավէմէթ իսէճէք հալէ օլմասընը ֆիքրինէ տիրլէր: (Ս.)

ՌՈՒՍԻԱՆԸՆ ԹԷՇՎԻԳԱԹԸ

Պիր վագթատան պէրու Սըրպ օրտուսընրն Ավսթրիայա զարշը իճրաի հարաքատան սպգընտրղընը կէօրէն Ռուսիա՝ պու թարզը հարաքէթ իչինէ կէլմէսիկի ճիհէթլէ Սըրպլարը Ավսթրիա ալէյհինէ հարաքէթէ թէշվիգ իչէն Սըրպիատաքի սէֆիրի բրէնս Թրուպեցգոյա հէնի թալիմաթ կէօնտերմիշ տիր: (Ս.)

ԲՈՒՄԱՆԻԱՅԻ ՐԷՕՄԻԻՐ ԻԽՐԱՃԸ

Ռումանիանրն Ալէմանիատան տաթրն ալարը մասէն քէօմիւրիւնտէն պիրինճի զրամ օլան 200 վակօն քէօմիւրիւն Պուքրէյէ սեվգ օլունտըղընը Սօֆիա կազէթալարը հաղրյօրլար: (Ի)

ՊՈՒԼԿԱՐԻԱ ՎԷ ԱՐՆԱՎՈՒՏԼՂԻ

Սօֆիա կազէթալարը սեյօրլար քի Պուլկարիանրն Տրաճտաքի զօնսօլօսը Բալլօֆ՝ Լսատ լաչա նէզտինտէ թէշէպպիւսթատա պուլընարագ, Արնավուտուզ հապսխանէլէրինտէ մէվզուֆ պուլունան Պուլկարլարրն սէրպէսթ պրազրլամասընը թալեպ իթմիշ տիր: (Ի)

ԻՍԹԷՆՏԷՐԻՑԷՏ ԵՒԻՆԱՆ ՎԱԲՕՐԸՆԱ ԹԷՍԼՐՈՒԶ

«Ասթրաբի» կազէթասընրն Յուլիս 7 թարիխի նուսխէսինտէն.— «Էլէնի»նամ Եունան վաբօրը Ինկիլիզ գրլավուզընրն նէզարէթի ալթընտա իսքենտերիյէ լիմանընտան չըզարքէն, Ինկիլիզ պթարեալարը թարաֆընան պօմպարաբզան իսիլմիշ տիր: Վաբօր սէրհալ էմրէ ինթիզարէն տուրմըշ վէ ֆագաթ պիր միւտաթ սօնրա միթրայիէզ աթէշինէ տէ թութուրմըշ տրը: Ինկիլիզ գլավուզը տերհալ սագլամըշ վէ օ սըրասա լիմանա պիր Ինկիլիզ նագլիյէ կէմիսինին տախիլ օլմասընան պիլ իսթիֆատ Եունան վաբօրը զուրթարլապիլմիշ տիր: (Ի)

ՌՈՒՄԱՆԻԱՆԸՆ ՄԻԹԻԹԼԷՏՏԻՆՏ ԲՕԼԻԹԻԳԱՍՐ

Պու կիւնքի «Օսմ. Լոյտ»տան.— Բուսէն բօլիթիգասը մաեթթէսէսիֆ ուզուն միւտաթ օսգագ նիսմայիշճիլէրինին թէէսիրինէ մաարուզ գալմըշ օլըպ, Բուսէն ռիճալը հիւքիւմէթի միւշէվվէշ պիր սիսաեթ թաագիպ իթմիշ օլաբը կիպ պու կիսն տահի այնը միւշէվվէշ սիսաեթէ սեվամ օլընմատա տրը: Պէօյլէ պիր վազիյէթ զապուլինէքի սեպպէլէր իսէ սարիհ կարթայա պրպգրմայաճաղընը միւմկամմին պիր թարզմ միթինկլէր իճրասընա էհալիյի միւմէատտիա վաբթարարա իճազաթ իտիյօր: (Ս.)

ԺԷՆԷՐԱԼ ՍԱՎՕՖ ՆԷ՞ ՏԷՅՕՐ

Պուլկարիանրն մաարուֆ ժէնէրալարընտան Սավօֆ՝ անվալը հազրէյէ սայիր Պուլկար նազրբրարընտան պիրիյէ կէօրիւշտիկինէ, Բուս օրտուսընրն արթըգ թէմամըյա մաղուպ սայրլապիլէճէկինի վէ պինաէն ալէյհ Պուլկարիանրն Ռուսիա իլէ իթթիֆաք իսեմէյճէճէկինի սեոյլեմիշ տիր: (Ս.)

ԹԻՒՐՔ - ՊՈՒԼԿԱՐ ՏՕՍԹԼԸՂԸ

Թիւրքիա իլէ Պուլկարիա արասընտաքի տօսթլըղընն սեվամ իթմէսի Պուլկար մէհաֆիլինէ մէսէրրէթ իլէ թէկրարէ օլընըյօր: Պուլկար կազէթալարը՝ Թիւրքիատան Պուլկարիա իչին քիւլլի ֆիտիէլէր թէէմին օլընճաղընը հազրյօրլար: (Ս.)

ՍԸՐՊ ՕՐՏՈՒՍԸ

Սօֆիճանա ալընան մալիմաթա կէօրէ, Սըրպ ասքերինին պէօյիւք գրամը թէրխիս օլընմըշ տրը: Սըրպիանրն պու թարզը հարաքէթինէն Ռուսլար մէմնունս օլամամըշլար տր. մա մաֆիհի Սըրպիատա պուլընան Ռուս զապիթլերի Սըրպ օրտուսընրն արթըգ մուզավէմէթ իսէճէք հալէ օլմասընը ֆիքրինէ տիրլէր: (Ս.)

ՌՈՒՍԻԱՆԸՆ ԹԷՇՎԻԳԱԹԸ

Պիր վագթատան պէրու Սըրպ օրտուսընրն Ավսթրիայա զարշը իճրաի հարաքատան սպգընտրղընը կէօրէն Ռուսիա՝ պու թարզը հարաքէթ իչինէ կէլմէսիկի ճիհէթլէ Սըրպլարը Ավսթրիա ալէյհինէ հարաքէթէ թէշվիգ իչէն Սըրպիատաքի սէֆիրի բրէնս Թրուպեցգոյա հէնի թալիմաթ կէօնտերմիշ տիր: (Ս.)

ՌՈՒՄԱՆԻԱՆԸՆ ՄԻԹԻԹԼԷՏՏԻՆՏ ԲՕԼԻԹԻԳԱՍՐ

Պու կիւնքի «Օսմ. Լոյտ»տան.— Բուսէն բօլիթիգասը մաեթթէսէսիֆ ուզուն միւտաթ օսգագ նիսմայիշճիլէրինին թէէսիրինէ մաարուզ գալմըշ օլըպ, Բուսէն ռիճալը հիւքիւմէթի միւշէվվէշ պիր սիսաեթ թաագիպ իթմիշ օլաբը կիպ պու կիսն տահի այնը միւշէվվէշ սիսաեթէ սեվամ օլընմատա տրը: Պէօյլէ պիր վազիյէթ զապուլինէքի սեպպէլէր իսէ սարիհ կարթայա պրպգրմայաճաղընը միւմկամմին պիր թարզմ միթինկլէր իճրասընա էհալիյի միւմէատտիա վաբթարարա իճազաթ իտիյօր: (Ս.)

ԺԷՆԷՐԱԼ ՍԱՎՕՖ ՆԷ՞ ՏԷՅՕՐ

Պուլկարիանրն մաարուֆ ժէնէրալարընտան Սավօֆ՝ անվալը հազրէյէ սայիր Պուլկար նազրբրարընտան պիրիյէ կէօրիւշտիկինէ, Բուս օրտուսընրն արթըգ թէմամըյա մաղուպ սայրլապիլէճէկինի վէ պինաէն ալէյհ Պուլկարիանրն Ռուսիա իլէ իթթիֆաք իսեմէյճէճէկինի սեոյլեմիշ տիր: (Ս.)

ԹԻՒՐՔ - ՊՈՒԼԿԱՐ ՏՕՍԹԼԸՂԸ

Թիւրքիա իլէ Պուլկարիա արասընտաքի տօսթլըղընն սեվամ իթմէսի Պուլկար մէհաֆիլինէ մէսէրրէթ իլէ թէկրարէ օլընըյօր: Պուլկար կազէթալարը՝ Թիւրքիատան Պուլկարիա իչին քիւլլի ֆիտիէլէր թէէմին օլընճաղընը հազրյօրլար: (Ս.)

ՍԸՐՊ ՕՐՏՈՒՍԸ

Սօֆիճանա ալընան մալիմաթա կէօրէ, Սըրպ ասքերինին պէօյիւք գրամը թէրխիս օլընմըշ տրը: Սըրպիանրն պու թարզը հարաքէթինէն Ռուսլար մէմնունս օլամամըշլար տր. մա մաֆիհի Սըրպիատա պուլընան Ռուս զապիթլերի Սըրպ օրտուսընրն արթըգ մուզավէմէթ իսէճէք հալէ օլմասընը ֆիքրինէ տիրլէր: (Ս.)

ՌՈՒՍԻԱՆԸՆ ԹԷՇՎԻԳԱԹԸ

Պիր վագթատան պէրու Սըրպ օրտուսընրն Ավսթրիայա զարշը իճրաի հարաքատան սպգընտրղընը կէօրէն Ռուսիա՝ պու թարզը հարաքէթ իչինէ կէլմէսիկի ճիհէթլէ Սըրպլարը Ավսթրիա ալէյհինէ հարաքէթէ թէշվիգ իչէն Սըրպիատաքի սէֆիրի բրէնս Թրուպեցգոյա հէնի թալիմաթ կէօնտերմիշ տիր: (Ս.)

ՌՈՒՄԱՆԻԱՆԸՆ ՄԻԹԻԹԼԷՏՏԻՆՏ ԲՕԼԻԹԻԳԱՍՐ

Պու կիւնքի «Օսմ. Լոյտ»տան.— Բուսէն բօլիթիգասը մաեթթէսէսիֆ ուզուն միւտաթ օսգագ նիսմայիշճիլէրինին թէէսիրինէ մաարուզ գալմըշ օլըպ, Բուսէն ռիճալը հիւքիւմէթի միւշէվվէշ պիր սիսաեթ թաագիպ իթմիշ օլաբը կիպ պու կիսն տահի այնը միւշէվվէշ սիսաեթէ սեվամ օլընմատա տրը: Պէօյլէ պիր վազիյէթ զապուլինէքի սեպպէլէր իսէ սարիհ կարթայա պրպգրմայաճաղընը միւմկամմին պիր թարզմ միթինկլէր իճրասընա էհալիյի միւմէատտիա վաբթարարա իճազաթ իտիյօր: (Ս.)

ՌՈՒՄԱՆԻԱՅԻ ՐԷՕՄԻԻՐ ԻԽՐԱՃԸ

Բուսանիանրն Ալէմանիատան տաթրն ալարը մասէն քէօմիւրիւնտէն պիրինճի զրամ օլան 200 վակօն քէօմիւրիւն Պուքրէյէ սեվգ օլունտըղընը Սօֆիա կազէթալարը հաղրյօրլար: (Ի)

ՊՈՒԼԿԱՐԻԱ ՎԷ ԱՐՆԱՎՈՒՏԼՂԻ

Սօֆիա կազէթալարը սեյօրլար քի Պուլկարիանրն Տրաճտաքի զօնսօլօսը Բալլօֆ՝ Լսատ լաչա նէզտինտէ թէշէպպիւսթատա պուլընարագ, Արնավուտուզ հապսխանէլէրինտէ մէվզուֆ պուլունան Պուլկարլարրն սէրպէսթ պրազրլամասընը թալեպ իթմիշ տիր: (Ի)

ԻՍԹԷՆՏԷՐԻՑԷՏ ԵՒԻՆԱՆ ՎԱԲՕՐԸՆԱ ԹԷՍԼՐՈՒԶ

«Ասթրաբի» կազէթասընրն Յուլիս 7 թարիխի նուսխէսինտէն.— «Էլէնի»նամ Եունան վաբօրը Ինկիլիզ գրլավուզընրն նէզարէթի ալթընտա իսքենտերիյէ լիմանընտան չըզարքէն, Ինկիլիզ պթարեալարը թարաֆընան պօմպարաբզան իսիլմիշ տիր: Վաբօր սէրհալ էմրէ ինթիզարէն տուրմըշ վէ ֆագաթ պիր միւտաթ սօնրա միթրայիէզ աթէշինէ տէ թութուրմըշ տրը: Ինկիլիզ գլավուզը տերհալ սագլամըշ վէ օ սըրասա լիմանա պիր Ինկիլիզ նագլիյէ կէմիսինին տախիլ օլմասընան պիլ իսթիֆատ Եունան վաբօրը զուրթարլապիլմիշ տիր: (Ի)

ՌՈՒՄԱՆԻԱՆԸՆ ՄԻԹԻԹԼԷՏՏԻՆՏ ԲՕԼԻԹԻԳԱՍՐ

Պու կիւնքի «Օսմ. Լոյտ»տան.— Բուսէն բօլիթիգասը մաեթթէսէսիֆ ուզուն միւտաթ օսգագ նիսմայիշճիլէրինին թէէսիրինէ մաարուզ գալմըշ օլըպ, Բուսէն ռիճալը հիւքիւմէթի միւշէվվէշ պիր սիսաեթ թաագիպ իթմիշ օլաբը կիպ պու կիսն տահի այնը միւշէվվէշ սիսաեթէ սեվամ օլընմատա տրը: Պէօյլէ պիր վազիյէթ զապուլինէքի սեպպէլէր իսէ սարիհ կարթայա պրպգրմայաճաղընը միւմկամմին պիր թարզմ միթինկլէր իճրասընա էհալիյի միւմէատտիա վաբթարարա իճազաթ իտիյօր: (Ս.)

ԺԷՆԷՐԱԼ ՍԱՎՕՖ ՆԷ՞ ՏԷՅՕՐ

Պուլկարիանրն մաարուֆ ժէնէրալարընտան Սավօֆ՝ անվալը հազրէյէ սայիր Պուլկար նազրբրարընտան պիրիյէ կէօրիւշտիկինէ, Բուս օրտուսընրն արթըգ թէմամըյա մաղուպ սայրլապիլէճէկինի վէ պինաէն ալէյհ Պուլկարիանրն Ռուսիա իլէ իթթիֆաք իսեմէյճէճէկինի սեոյլեմիշ տիր: (Ս.)

ԹԻՒՐՔ - ՊՈՒԼԿԱՐ ՏՕՍԹԼԸՂԸ

Թիւրքիա իլէ Պուլկարիա արասընտաքի տօսթլըղընն սեվամ իթմէսի Պուլկար մէհաֆիլինէ մէսէրրէթ իլէ թէկրարէ օլընըյօր: Պուլկար կազէթալարը՝ Թիւրքիատան Պուլկարիա իչին քիւլլի ֆիտիէլէր թէէմին օլընճաղընը հազրյօրլար: (Ս.)

ՍԸՐՊ ՕՐՏՈՒՍԸ

Սօֆիճանա ալընան մալիմաթա կէօրէ, Սըրպ ասքերինին պէօյիւք գրամը թէրխիս օլընմըշ տրը: Սըրպիանրն պու թարզը հարաքէթինէն Ռուսլար մէմնունս օլամամըշլար տր. մա մաֆիհի Սըրպիատա պուլընան Ռուս զապիթլերի Սըրպ օրտուսընրն արթըգ մուզավէմէթ իսէճէք հալէ օլմասընը ֆիքրինէ տիրլէր: (Ս.)

ՌՈՒՍԻԱՆԸՆ ԹԷՇՎԻԳԱԹԸ

Պիր վագթատան պէրու Սըրպ օրտուսընրն Ավսթրիայա զարշը իճրաի հարաքատան սպգընտրղընը կէօրէն Ռուսիա՝ պու թարզը հարաքէթ իչինէ կէլմէսիկի ճիհէթլէ Սըրպլարը Ավսթրիա ալէյհինէ հարաքէթէ թէշվիգ իչէն Սըրպիատաքի սէֆիրի բրէնս Թրուպեցգոյա հէնի թալիմաթ կէօնտերմիշ տիր: (Ս.)

ՌՈՒՄԱՆԻԱՆԸՆ ՄԻԹԻԹԼԷՏՏԻՆՏ ԲՕԼԻԹԻԳԱՍՐ

Պու կիւնքի «Օսմ. Լոյտ»տան.— Բուսէն բօլիթիգասը մաեթթէսէսիֆ ուզուն միւտաթ օսգագ նիսմայիշճիլէրինին թէէսիրինէ մաարուզ գալմըշ օլըպ, Բուսէն ռիճալը հիւքիւմէթի միւշէվվէշ պիր սիսաեթ թաագիպ իթմիշ օլաբը կիպ պու կիսն տահի այնը միւշէվվէշ սիսաեթէ սեվամ օլընմատա տրը: Պէօյլէ պիր վազիյէթ զապուլինէքի սեպպէլէր իսէ սարիհ կարթայա պրպգրմայաճաղընը միւմկամմին պիր թարզմ միթինկլէր իճրասընա էհալիյի միւմէատտիա վաբթարարա իճազաթ իտիյօր: (Ս.)

ԺԷՆԷՐԱԼ ՍԱՎՕՖ ՆԷ՞ ՏԷՅՕՐ

Պուլկարիանրն մաարուֆ ժէնէրալարընտան Սավօֆ՝ անվալը հազրէյէ սայիր Պուլկար նազրբրարընտան պիրիյէ կէօրիւշտիկինէ, Բուս օրտուսընրն արթըգ թէմամըյա մաղուպ սայրլապիլէճէկինի վէ պինաէն ալէյհ Պուլկարիանրն Ռուսիա իլէ իթթիֆաք իսեմէյճէճէկինի սեոյլեմիշ տիր: (Ս.)

ԹԻՒՐՔ - ՊՈՒԼԿԱՐ ՏՕՍԹԼԸՂԸ

Թիւրքիա իլէ Պուլկարիա արասընտաքի տօսթլըղընն սեվամ իթմէսի Պուլկար մէհաֆիլինէ մէսէրրէթ իլէ թէկրարէ օլընըյօր: Պուլկար կազէթալարը՝ Թիւրքիատան Պուլկարիա իչին քիւլլի ֆիտիէլէր թէէմին օլընճաղընը հազրյօրլար: (Ս.)

ՍԸՐՊ ՕՐՏՈՒՍԸ

Սօֆիճանա ալընան մալիմաթա կէօրէ, Սըրպ ասքերինին պէօյիւք գրամը թէրխիս օլընմըշ տրը: Սըրպիանրն պու թարզը հարաքէթինէն Ռուսլար մէմնունս օլամամըշլար տր. մա մաֆիհի Սըրպիատա պուլընան Ռուս զապիթլերի Սըրպ օրտուսընրն արթըգ մուզավէմէթ իսէճէք հալէ օլմասընը ֆիքրինէ տիրլէր: (Ս.)

ՌՈՒՍԻԱՆԸՆ ԹԷՇՎԻԳԱԹԸ

Պիր վագթատան պէրու Սըրպ օրտուսընրն Ավսթրիայա զարշը իճրաի հարաքատան սպգընտրղընը կէօրէն Ռուսիա՝ պու թարզը հարաքէթ իչինէ կէլմէսիկի ճիհէթլէ Սըրպլարը Ավսթրիա ալէյհինէ հարաքէթէ թէշվիգ իչէն Սըրպիատաքի սէֆիրի բրէնս Թրուպեցգոյա հէնի թալիմաթ կէօնտերմիշ տիր: (Ս.)

ՌՈՒՄԱՆԻԱՆԸՆ ՄԻԹԻԹԼԷՏՏԻՆՏ ԲՕԼԻԹԻԳԱՍՐ

Պու կիւնքի «Օսմ. Լոյտ»տան.— Բուսէն բօլիթիգասը մաեթթէսէսիֆ ուզուն միւտաթ օսգագ նիսմայիշճիլէրինին թէէսիրինէ մաարուզ գալմըշ օլըպ, Բուսէն ռիճալը հիւքիւմէթի միւշէվվէշ պիր սիսաեթ թաագիպ իթմիշ օլաբը կիպ պու կիսն տահի այնը միւշէվվէշ սիսաեթէ սեվամ օլընմատա տրը: Պէօյլէ պիր վազիյէթ զապուլինէքի սեպպէլէր իսէ սարիհ կարթայա պրպգրմայաճաղընը միւմկամմին պիր թարզմ միթինկլէր իճրասընա էհալիյի միւմէատտիա վաբթարարա իճազաթ իտիյօր: (Ս.)

ԺԷՆԷՐԱԼ ՍԱՎՕՖ ՆԷ՞ ՏԷՅՕՐ

Պուլկարիանրն մաարուֆ ժէնէրալարընտան Սավօֆ՝ անվալը հազրէյէ սայիր Պուլկար նազրբրարընտան պիրիյէ կէօրիւշտիկինէ, Բուս օրտուսընրն արթըգ թէմամըյա մաղուպ սայրլապիլէճէկինի վէ պինաէն ալէյհ Պուլկարիանրն Ռուսիա իլէ իթթիֆաք իսեմէյճէճէկինի սեոյլեմիշ տիր: (Ս.)

ԹԻՒՐՔ - ՊՈՒԼԿԱՐ ՏՕՍԹԼԸՂԸ

Թիւրքիա իլէ Պուլկարիա արասընտաքի տօսթլըղընն սեվամ իթմէսի Պուլկար մէհաֆիլինէ մէսէրրէթ իլէ թէկրարէ օլընըյօր: Պուլկար կազէթալարը՝ Թիւրքիատան Պուլկարիա իչին քիւլլի ֆիտիէլէր թէէմին օլընճաղընը հազրյօրլար: (Ս.)

ՍԸՐՊ ՕՐՏՈՒՍԸ

Սօֆիճանա ալընան մալիմաթա կէօրէ, Սըրպ

օրարգ նէյր թիթիկի վէ Բուս իմ-թիլալը, Բուս—Յարօն հարպը, Ինկիլիզ—Ճարն թիթիքարը, 1904աէ Ինկիլիթերրա իլէ սամիմի թիլաքին ազարը իւզերինէ Տէլզաէ թարաքինտան աչրլան Թալիճուանդ-բօլիթիգա մէսայիլինէն պահիս օյան Պէլճիգա սէֆիրլէրինին բաբօրլարընտան չու սաթբրլարը նազլ իսէրիզ։

«Քեար. 7այ Պէճիրանդն Լօնտրա սէֆիրի Գոնթ ար Լալէնկ սէյօր ֆի, «Ինկիլիթերրանդ՝ Ալէմանիայա զարչը օյան խուսուսմէթի՝ զրզահնճլրընտան իլէրի կէլիյօր, վէ Ինկիլիզ մախպուսթընդն թահրիգլանթը Ինկիլիզ էհալիսինի էօյլէ չօվէն ֆիքրլէրէմալի իթմիշ օր քի «պունդրա Ալէմանիանդն ֆիլօսոֆը արթըրմադա զաթիէն հազզը օրամայճադարլ։» Պիր գաչ կիւն սօնրա Պէլճիգանդն Պէրլին սէֆիրի Պարոն Կրէյնան պուխուսուսը տահա էյի իյգամ իսիյօր վէ Ալէման ֆիլօսոֆնդն սըրֆիէ-տաֆիի մահիյէթինի հայվի օրտուդընը վէ Ինկիլիթերրատա Ալէմանիայա զարչը հրտա իսիլէն խուսուսմէթ սէպպը հագիգի Ալէման սէնայի վէ թիճարէթինին ֆէվզէլատ ինքրչաֆը օրտուզընը վէ Ինկիլիթերրանդն ֆիրտանա իմիլաֆ ազընտան ասըլ մագսէտի Ալէմանիայա զարչը սէրպէսթ պուլընմագ օրտուզընը սէօյլէյօր։ Ապրիլ վէ մայիսաէ իմբէրաթօր Կիյհօմնդն Թանճէրէ սէյտանթընտան վէ Ինկիլիթերրատա պիր թուֆանը ինֆիալ հասլը իսէն Մ. Տէլզասէնին սիւզմէսինէն սօնրա, մուխթէլիֆ Պէլճիգա սէֆիրլէրինին բաբօրթօլարը Մարօգ մէսաիլինէ Ալէման սիյասէթինի թէմամէն թաղտիր իսիյօրլար։ Պէլճիգանդն Բարիզ սէֆիրի Մ. Լըկէթ՝ զրալ խուսուսընդն Տէլզասէնին սիւզմէսինէն սօնրա Բարիզ իմիկի սէյտահանթը նիմայիչգեարանէ մահիյէթինէն պահալա Ինկիլիթերրանդն Ֆրանսա իմիլաֆ ազընտան ասըլ մագսէտի Ալէմանիայա զարչը սէրպէսթ պուլընմագ օրտուզընը սէօյլէյօր։ Ապրիլ վէ մայիսաէ իմբէրաթօր Կիյհօմնդն Թանճէրէ սէյտանթընտան վէ Ինկիլիթերրատա պիր թուֆանը ինֆիալ հասլը իսէն Մ. Տէլզասէնին սիւզմէսինէն սօնրա, մուխթէլիֆ Պէլճիգա սէֆիրլէրինին բաբօրթօլարը Մարօգ մէսաիլինէ Ալէման սիյասէթինի թէմամէն թաղտիր իսիյօրլար։ Պէլճիգանդն Բարիզ սէֆիրի Մ. Լըկէթ՝ զրալ խուսուսընդն Տէլզասէնին սիւզմէսինէն սօնրա Բարիզ իմիկի սէյտահանթը նիմայիչգեարանէ մահիյէթինէն պահալա Ինկիլիթերրանդն Ֆրանսա զարչը սիյասէթ պուլընմագ սէօյլէյօր։ Պէլճիգանդն Լօնտրա սէֆիրի Գոնթ ար Լալէնկ սէյօր ֆի, «Ինկիլիթերրանդն Ալէմանիայա զարչը օյան խուսուսմէթի՝ զրզահնճլրընտան իլէրի կէլիյօր, վէ Ինկիլիզ մախպուսթընդն թահրիգլանթը Ինկիլիզ էհալիսինի էօյլէ չօվէն ֆիքրլէրէմալի իթմիշ օր քի «պունդրա Ալէմանիանդն ֆիլօսոֆը արթըրմադա զաթիէն հազզը օրամայճադարլ։» Պիր գաչ կիւն սօնրա Պէլճիգանդն Պէրլին սէֆիրի Պարոն Կրէյնան պուխուսուսը տահա էյի իյգամ իսիյօր վէ Ալէման ֆիլօսոֆնդն սըրֆիէ-տաֆիի մահիյէթինի հայվի օրտուզընը վէ Ինկիլիթերրատա Ալէմանիայա զարչը հրտա իսիլէն խուսուսմէթ սէպպը հագիգի Ալէման սէնայի վէ թիճարէթինին ֆէվզէլատ ինքրչաֆը օրտուզընը վէ Ինկիլիթերրանդն ֆիրտանա իմիլաֆ ազընտան ասըլ մագսէտի Ալէմանիայա զարչը սէրպէսթ պուլընմագ օրտուզընը սէօյլէյօր։ Ապրիլ վէ մայիսաէ իմբէրաթօր Կիյհօմնդն Թանճէրէ սէյտանթընտան վէ Ինկիլիթերրատա պիր թուֆանը ինֆիալ հասլը իսէն Մ. Տէլզասէնին սիւզմէսինէն սօնրա, մուխթէլիֆ Պէլճիգա սէֆիրլէրինին բաբօրթօլարը Մարօգ մէսաիլինէ Ալէման սիյասէթինի թէմամէն թաղտիր իսիյօրլար։ Պէլճիգանդն Բարիզ սէֆիրի Մ. Լըկէթ՝ զրալ խուսուսընդն Տէլզասէնին սիւզմէսինէն սօնրա Բարիզ իմիկի սէյտահանթը նիմայիչգեարանէ մահիյէթինէն պահալա Ինկիլիթերրանդն Ֆրանսա զարչը սիյասէ